

Հ Ա Գ Ր Ա Կ Ա Ն

ՀՆԱԳՈՅՆ ՀԱՅ ԴՐՁԱԳԻՐՆ

Լազարեան ձեմարանի լուսատիպ Աւետարանի հրաժարակութեան առթիւ կը յայտաբարուէր թէ ա'յն է մինչեւ այս օր ծանօթ բոլոր հայ գրչագիրներու հնագոյնը :

Եկեղեցապատկան գիրքեր կը գտնուին եկեղեցեաց շրջապատին եւ վանքերու մէջ եւ հնագոյնները ցայս օր պահպանուած են հոն ուր առաջինն այդ սրբազան մատեանք ի գիր առնուեցան :

Բայց եթէ կրօնական կայաններէ գուրս ցրուածներ գտնուին՝ դարձեալ շատ հետուները պէտք չէ փնտուել զանոնք . եւ Լազարեան ձեմարանի լուսատպեալ Աւետարանէն հնագոյն օրինակներ պէտք է մեր այս երկրին մէջ փնտուել :

Ցիրաւէի 1891ին իզմիտ Պատ . Սիմէոն Դաւիթեանի քով տեսած էի իններորդ դարու գրչագիրներ եւ իր ետին թողած էր ի Բաղէշ հօթներորդ դարու գրչագիրներ , որոց հատակուորներն իբրև նմոյշ բերել տուաւ , բայց մահը վրայ հասնելով չքաւոր վախճանեցաւ իր զոքանչին քով :

Այդ երկիւղած կինը իր մայրենի եկեղեցւոյն ծոցէն զատուած չէր ուստի իզմիտի առաջնորդ Գեր . Ստեփաննոս Եպիսկոպոս իբրեւ եկեղեցապատկան գիրք գրաւեց պատուելիին իզմիտ գտնուած գրքերը , իսկ Բաղէշ միացածները ինչ եղան չի գիտցուիր :

Արդ քանի որ բողոքական պատուելիի մը քով կային հին ձեռագիր՝ զարմանալի պիտի ըլլար որ հնագոյնները չպահպանուէին վանքերու մէջ ուր նախանձախնդիր եկեղեցականք անոնց վրայ աչալուրջ կը հսկեն :

Ուստի վնասուցի այնպիսի անձինք որ վանքերը այցելած ըլլան եւ յօժարին այս մասին ինձ տեղեկութիւն հաղորդել . ահա այդ կարգի ազ-նիւ անձանց մին է Մկրտիչ էֆ . Գալֆաեան :

Ինքը հոգելոյս Եսայի Սրբազնին մտերիմն էր եւ ողբացեալ պա-տրիաքին վերջի ճամբորդութեան միջոցին իրեն ընկերացաւ Պոլսէ Ե-րուսաղէմ ուր մնաց 1885 փետ . 21էն մինչեւ 1885 Սեպ . 10 ու զինք դարձմանեց :

Մկրտիչ էֆ . Գալֆաեան Սրբազնին բարձին քով տեսաւ երկու խմստ հին Աւետարան , որոնց Պատրիարք հայրը մեծ յարդ կընծայէր եւ թող չէր տար որ վանքին թանգարանը փոխադրեն :

Ինդրեցի որ հնագոյնին մասին Երուսաղիմայ այժմու Սրբազն Պատրիարքին կողմանէ ստոյգ տեղեկութիւններ խնդրէ եւ ահա Պոլսոյ Երուսաղիմատունէն իրեն հաղորդուած տեղիկութեանց պատճէնը .

Մեծապատիւ

Մկրտիչ էֆ . Գալֆաեան

Աստ

Ս . Երուսաղէմէն Ամեն . Տ . Յարութիւն Ս . Պատրիարք հայրը՝ ի պատասխանի Զեր նամակին յայտնած է թէ յերուսաղէմ գանուած Զե-ռազիր Աւետարանին թուականն է հայոց ԾԱ . թիւը երկաթագիր ընտիր ձեռագիր մագաղաթի վրայ :

Զայս ծանուցանելով Ձեզ ի զիտութիւն ողջունիւ սիրոյ

Մնամ աղօթարար

Գե . եպիս . Երէցեան

1900 Մայիս 23

Երուսաղիմապուն

Ուստի՝ մինչեւ որ աւելի հին ձեռագիր մը երեւան գայ , Երուսա-ղէմի Ս . Յակոբայ վանքը գանուած գրչագիրն է հայ հնագոյն գրչագիրը եւ Լազարեան ձեռարանի Աւետարանին վրայ 285 տարւոյ պատկառելի առաջնութիւն մը ունի : (1)

ՄԻՀՐԱՆ ՅՈՎՃԱՆՆԵՍԵՍՆ

Կ . Պոլիս , 14 Օգոստ . 1900

(1) Շատ փափագելի է որ Երուսաղէմի այս Աւետարանին քանի մը էցերը գէթ լուսանկարով հրատարակութեան տար Ամեն Ս . Պատրիարք Հայրը . եւ մենք «Բանասէր»ը կը գնենք ն . Ս . տրամադրութեան տակ : Եթէ լուսանկարները մեզ հասնին , մնացած ծախքերը մենք կը հոգանք մեր կողմէ :

Ե . Խ .